

# ԱՌ ՎՐԹԱՆԷՍ ԹՂԹԻՆ ՀԵՂԻՆԱԿԸ

## ՄԱԿԱՐ ԱՌԱՋԻՆ Է, ՈՉ ԵՐԿՐՈՐԴԸ

Վրեննայի Հակոյիսիև մէջ<sup>1</sup> Հ. Ն. Վ. Ակինեանի մէկ ուսումնասիրութիւնը, — պատկառելի իւր ընդարձակութեամբ, հըմտութեամբ և արուեստով, — եկաւ հաստատելու անոր երբեմն պատահարար յայտնած տեսութիւնը՝ թէ Մակարայ անունը կրող և հայերէն միայն ծանօթ թուղթն առ Վրթանէս՝ Երուսաղեմի համանուն առաջին հայրապետին գործը չէ, ուղղուած՝ իբր 333ին՝ առ ս. Վրթանէս կաթողիկոս, ինչպէս ես փորձած էի ցուցնել<sup>2</sup>, այլ Բ Մակարայ, զրուած Սիւնեաց Վրթանէս եպիսկոպոսին՝ 564 թուականին:

Առ այս՝ Պատ. Հայրը խղճամիտ հպատակութեամբ բանասիրական կանոնաց՝ կը ճշդէ նախ որակին ու թիւը բոլոր անոնց, նախնիք կամ արդիք, որ այդ թղթին մօտեցեր են, կամ բնաւ չեն մօտեցեր, — որովհետեւ չմօտենալն իսկ իւր արժանիքն ունի: — Արդիւնքէն կը տեսնուի՝ որ զայն զններ և ինձ պէս խորհեր են՝ Անանիա հաղբատացի, Ստ. Օրբելեան, Չամչեան, Հ. Իգ. Փափագեան, Անճարակեան, Մելիք Թանգեան, Տէր Մկրտչեան, Օրմանեան, աղոցմէ «աւելի լուրջը» Կոնիբիր և դեռ ուրիշներ: «Չգոյճ մնացին սակայն, կ'ըսէ, թղթոյս հանդէպ՝ լուրջ բանասէրներ», ինչպէս Հ. Գաթրճեան, Գեղցէր, Վերէր, Հ. Տաշեան, Տուռնրբիգ, Հառնակ, Բարդենհեւէր և այլք, «որոնք երբ առիթ ունեցան զբարդելու Գ դարու Հայոց եկեղեցական պատմութեամբ, չուզեցին նկատի անգամ առնել զրուածքս» (512-18). գուցէ ոմանք անտեղեակ, և ոմանք՝ կամ թէ ամէնքը՝ կասկածանօք

նայելով անոր, և առանց մխրճելու անոր խորը, ուր պիտի կարենային իրենց կարծածէն տարբեր բաներ ալ գտնել: Եւ այս ձեռնպահութեան կամ խուսափման մէջ՝ բանասիրական լրջութեան ապացոյցը տեսաւ Հ. Ակինեան:

Հետեւաբար ես զայն «նկատի առնելու» համար կը հրաւիրուիմ՝ լռելեայն՝ ոչ միայն դուրս մնալ շարք բանասիրաց նախանձելի դասէն, ուր կ'անցնի նստիլ Պատ. Հայրը՝ զայն նոյնպէս «նկատի առնելուն» պատճառաւ, այլ և «զարմանք» ու գայթակղութիւն կու տամ իրեն՝ «եկեղեցական ձէսերու զարգացման մասին անհամեմատ հմտութեանս» նկատմամբ, որով «կարող էի անաշխատ շօշափել տեսնել այն դժուարութիւններն՝ որոնք կը յառնեն զրուածքիս շուրջը, եթէ ընդունինք զայն Գ դարու առաջին քառորդէն» (518):

Պատ. բանասէրն «աննպատակ համարելով մի առ մի հերքել» իմ կամ այլոց պատճառարանութիւնքն ի նպատակ Մ. Մակարայ, «բաւական կը նկատէ մատնանշել քանի մը կէտեր, ուր բարձրակարգ հառ ցցուած են դժուարութիւնները այսպիսի կարծիքի մը». և այսու խնդիրը լուծուած վերջացած կը համարի (518-519): Այսպէս շարք բանասիրութիւնը: Մակարայ ոչ շարք, որուն ես կը պատկանիմ, և որ աւելի — գուցէ ըստի նաեւ չափազանց — խստապահանջ է՝ գէթ իմ մէջ, չի ներեր ոչ մի կողման կամ բաց

1. 1930, էջ 510-56 հ.հ. — 2. Բագրդ. 1929, էջ 260-64.

դուռ թողուլ հակառակ տեսութեան մը, որ պիտի կարենայ պահել աղով իւր գոյութեան իրաւունքը միւսին ըով: Անոր համար ես չպիտի շատանամ իմ տեսակէտս պաշտպանելով միայն, այլ աղորհեա պիտի փորձեմ հարթել՝ «անաշխատ» իւր մատնանշած բոլոր «բարձրակարգ դժուարութիւնները», և անոնց յատակին վրայ գետեղել իմ խոնարհ՝ բայց անվկանդ փաստերը, որոցմով կը յուսամ ամբացնել Ա Մակարայ դիրքը, և բուժել տուած գայթակղութիւնս ծիսագիտութեանս մասին:

Ստոյգ է՝ թէ մակարեան թուղթը հեռացած է մասամբ հարազատութենէն, և իւր մէջ կ'երեւին համառօտութիւնք (փաստ՝ Հաղբատացուն հատուածը) ու թեթեւեղ մուծութիւնք: Մակարայ պիտի ցուցնեմ աղոնց ըով բազմաթիւ տարրեր եւ, որոնք լոկ Գ դարու կը պատկանին, և տարբեր՝ որ նոյն դարէն կամ աւելի կանուխ ալ կ'երեւին արդէն, մինչդեռ Հ. Ակինեան չի յաջողիր նշմարել զանոնք Չ դարէն յառաջ: Եւ այդ ամէնը կը պահանջեն՝ որ թղթին հեղինակ ընդունինք զՄակար Ա, և յետնագոյն ժամանակի հետքերն եկամուտ համարինք. սա պարզ տրամաբանութեամբ՝ որ նորը հինին մէջ դիւրաւ կրնար խառնուիլ եղծանող ձեռքէ մը, բայց հինը նորին մէջ դժուարաւ կրնար մտնել: Սկսինք քննել զանոնք մի առ մի:

1. Հ. Ակինեան «շատ բռնագրօսիկ» կը գտնէ Տէր Մկրտչեանի և Օրմանեանի ձեռնարկը՝ զուգարկիպեցնելու զՄակար Ա ս. Վրթանիսի՝ գէթ կարճ ժամանակով մը, 333 թուականին (512): Կը սպասուէր՝ որ ինք հակառակը ցուցնէր: Բայց ոչ մի փորձ այդ իմաստով, ոչ բնական և ոչ բռնագրօսիկ. վասն զի հնարաւորութիւն չկայ Լուսաւորչի որդւոյն հայրապետութեան ժամանակը ճշդելու: Եւ այն որ չի հերքուի՝ կ'ապրի:

2. Պատ. Հայրն իւր փաստերուն հիմ կը դնէ այն տեսութիւնը՝ թէ Ա Մակարայ օրով «եկեղեցական կարգերը դեռ չէին հասած այն զարգացման, ինչպէս անոնք երեւան կու գան Մակարի թղթին մէջ»:

և կը սկսի մատնանշել զանոնք այսպէս: Հոն կ'ըսուի մկրտութեան մասին՝ թէ «եպիսկոպոսաց և քահանայից միայն է իշխանութիւնս այս, և սարկաւազաց զայս առնել չէ արժան, քանզի սպասուորք են, և խափանեալ է այս առ ի նոցանէ՛»: Հ. Ակինեան ասոր հակառակ կը կոչէ Երուսաղի 306ի ժողովին 77 կանոնը. «Եթէ ոք սարկաւազ, որ առաջնորդ ուրեք ժողովրդեան իցէ, և առանց եպիսկոպոսի և քահանայի մկրտիցէ զոր, պարտ է եպիսկոպոսին զայնոսիկ օրհնութեամբ կատարեալս առնել»: Ու կը հետեւցնէ՝ «Ուստի Գ դարուն տակաւին խափանեալ չէ սարկաւազի իրաւունքը մկրտելու». և թէ Մակար «խափանեալ է» ըսելով՝ կ'ակնարկէ Առաքելոց սահմանադրութեան պատուէրին՝ թէ «Չէ օրէն սարկաւազին մատուցանել պատարագ, կամ մկրտել կամ առնել օրհնութիւն փոքր կամ մեծ»: Եւ որովհետեւ այս աղբիւրը շարադրուեր է Գ դարու վերջերը կամ Եին սկիզբները, ուրեմն ասկից փոխառուն լոկ Մակար Բ կրնար լինել (519):

Կը պատասխանեմ: Սկսեալ առաքելոց օրերէն, մկրտութեան երկու տեսակ պաշտօնեայք կային Եկեղեցւոյ մէջ. սովորականը, որ էին եպիսկոպոսունք ու քահանայք, և անսովորը, ինչպէս սարկաւազունք և ուրիշներ: Սովորական պաշտօնեայք կ'երեւէին հանդիսական մկրտութեանց մէջ, անսովորը՝ առանձնական կամ բացառիկ առիթներուն, երբ բացակայ էին առաջինները: Նոր կտակարանի մէջ յիշուած մկրտութիւնը ընդհանրապէս կը կատարուին առաքելոց ձեռքով, նաեւ յետ սարկաւազաց հաստատութեան. օրինակ՝ Սաւրոսին, Կոռնելիոսի ընտանեաց, Լիդիայի և բանտապետին տներուն, Կրիսպոսի ու Կորնիթացոց, և Եփեսացոց<sup>3</sup>: Միայն Փիլիպպոս սարկաւազի կատարած մկրտութիւնը կը յիշուին Սամարացոց ու

1. Գիրք քրդոց, 409: — 2. Գրք. Թ, 18: Ժ, 48: ԺԶ, 15, 33: ԺԸ, 8: ԺԹ, 5:

ներքինւոյն, զորս ինքն իսկ դարձուց, և առաքեալը ներկայ չէին<sup>1</sup>:

Այս տարբերութիւնը զգալի է նաեւ յետ առաքելոց: Ս. Իգնատիոս, որ կը գրէր Բ դարու սկիզբները, կ'ըսէ. «Չէ արժան առանց եպիսկոպոսի ոչ մկրտել, ոչ նուիրել, ոչ զենուլ զպատարագ, և ոչ զընթրիսն (տեսան) մատուցանել<sup>2</sup>»: Նոյնը կը կրկնէր նաեւ Տերտուղիանոս դար մը վերջ. «Արդարեւ իրաւունք են տալոյ (զմկրտութիւնն) գերագոյն քահանային, որ է եպիսկոպոսն: Յետ նորա՝ երիցու և սարկաւագի, այլ ոչ առանց հրամանի եպիսկոպոսին<sup>3</sup>»:

Ճամանակի յառաջացմամբ ու Եկեղեցւոյ ծաւալմամբ ի սիրուս աշխարհի, ուր եպիսկոպոսունք չէին կարող հասնիլ միշտ, հարկ եղաւ ընդլայնել մկրտութեան իրաւունքը նաեւ երիցանց, իբր սովորական պաշտօնէից, ուր սարկաւագունք կը շարունակէին մկրտել բացառաբար: Եւ որովհետեւ իրենց մասին ընդհանրական որոշում մը չկար, իրենց գործունէութիւնը կը զանազանէր ըստ ժամանակին ու վիճակաց: Յարեւմուտս աւելի լայն է այն, ինչպէս Եւրոպայի վերոյիշեալ կանոնին մէջ. թէպէտ հոն ալ կը մկրտեն «առանց եպիսկոպոսի և քահանայի» մնացած վայրերու մէջ միայն, Փիլիպպոս սարկաւագի պարագային նման: Ս. Հերոնիմոս նոյնը կը հաստատէ Ե դարու սկիզբները. «Առանց դրոշմի և հրամանի եպիսկոպոսին՝ ոչ երէց և ոչ սարկաւագ չունին իրաւունս մկրտելոյ, որ յաճախ և աշխարհականաց է օրէն՝ յորժամ հարկ ի վերայ կայ<sup>4</sup>»: Ուրեմն դեռ հող անգամ եպիսկոպոսէն զատ՝ միւսերն անոր հրամանաւ և անսովոր կերպով կը մկրտեն, և քահանայի իրաւունքն իսկ դեռ վճռականօրէն ճշդուած չէ:

Նոյն այդ շրջանին արեւելեայց քով աւելի կը սեղմուի սարկաւագաց մկրտելու ազատութիւնը, ինչպէս յայտնի է Առաքելոց սահմանադրութեան վերոյիշեալ վկայութենէն, և Առաքելական կանոնաց սահմանէն, որ մկրտութեան սովորական պաշտօնեայ կը նշանակէ «եպիսկոպոս կամ

քահանայ», լռելով սարկաւագի անունը<sup>5</sup>: Սահմանադրութիւնը ժողովի մը նորահնար կարգադրութիւնքը չէին, այլ գործն անհատի մը, և յետոյ ձոխացած. և անոնց բովանդակութիւնը կը բխէր Եկեղեցւոյ ընթացիկ սովորութենէն, խափանելու համար անոնց դէմ գործուած զեղծումները: Հետեւաբար անոնց խմբագրութենէն կանուխ էր սարկաւագաց մկրտելու արգելքը, և Մակար Ա շատ լաւ կրնար ծանօթ լինել անոր, և գրել Հայոց՝ թէ «աւանդեմ զկանոնադրութիւնս զայս ձեզ, ուսեալ յառաքելոցն պատմութեանց (ոչ Սահմանադրութեանց), և առաւորներուս հարցն առ մեզ հաստատեալ հիմնանալոյ» (410): Մանաւանդ որ իւր ըսածը բառացի կրկնութիւն մ'ալ չէ Սահմանադրութեանց բացատրութեան, որպէս զի ստիպուէինք անոցմէ փոխառու մը նկատել զինքը:

Միւս կողմանէ իւր արգելքը բացարձակ իմաստով պէտք չէ առնունք, այլ սովորականութեան դէմ: Եւ այս անկից յայտնի է՝ որ սարկաւագունք կը շարունակէին դեռ մկրտել անսովոր կերպով, և անոր վաւերականութիւնը փաստ կ'առնուին ոմանք ի նպաստ անոնց, ինչպէս կը զգացնէ Մակար ինքնին՝ ըսելով. «և աւելի (այսինքն աւելորդ) է խնդրելն՝ թէ կատարեալ է առ ի նոցանէ մկրտեալն». և թէ ինչ ինչ գաւառաց մէջ աւելի ընդարձակ էր անոնց ասպարէզը (409): Մակարայ յաջորդը ս. Կիւրեղ նոյնը կը հաստատէ, գրելով. «Չի ըստ ժամանակի մկրտութեան յորժամ մատիցես ի ձեռս երիցանց կամ սարկաւագաց, զի յամենայնի են շնորհքն (մկրտելու), ի գեղս և ի քաղաքս, ի տգէտս և ի գիտունս, ի ծառայս և յազատս<sup>6</sup>»: Ուրեմն ամէն վիճակի մարդիկ կարող էին մկրտել բացառաբար. և ամենուն մէջ նախամեծարութեամբ սարկաւագը՝ յետ քահանային, և

1. Գործք. Ը, 12, 13, 14, 38. — 2. Patr. Graec. 5, էջ 852. — 3. Patr. Lat. 1, էջ 1326. — 4. Անդ 23, էջ 173. — 5. Pitra, I, 24, կան. 50. — 6. Կոյունն ընծ. Վ. իննս, 1832, 393.


ոչ հաւասար. անոր համար կ'ըսէ «երիցանց կամ սարկաւագաց», ոչ «և սարկաւագաց», որ պիտի հաւասարեցնէր երկուքը: Եւ անսովոր պաշտօնէիդ յիշատակութիւնը կը տանի զինքը յիշելու նաեւ միւս անսովորները: Ապա թէ ոչ՝ աշխարհպիտի համարէինք, քանի որ Կիւրեղ անոնց համար չի ըսեր՝ թէ բացառաբար կրնան մկրտել:

Գալով Հայոց, Գ դարուն մեր քով ալ զլիւսուոր մկրտիչն եպիսկոպոսն էր: Լուսաւորիչ անձամբ մկրտեց Եփրատայ մէջ նորադարձ հայութիւնը, «աւելի քան ըզհնգետասան բիւր մարդիկ<sup>1</sup>»: Ս. Վրթանէս դարձուց և ինքն իսկ մկրտեց կոպաշտ Հայերու բազմութիւն մը՝ «իբրեւ հազարս երկուս, թող զկանայս իւրեանց և զմանկտի<sup>2</sup>»: Յառաջ կու գանք Ե դար, ուր կ'երեւին սահակեան կանոնները: Վրստահ չենք ասոնց ս. Սահակայ լինելուն. բայց չենք կարող ցուցնել՝ թէ Ե դարու չեն. մանաւանդ որ յետոյ աղբիւր կը դառնան Ներս. Աշտարակեցւոյ կանոնաց. և յամենայն դէպս՝ կանուխ են քան զՄակար Բ: Արդ այս սահակեանք կը գրեն. «Սարկաւագունք մկրտութիւն մի՛ իշխեսցեն առնել... զի ոչ է սարկաւագն քահանայ, այլ սպասաւոր քահանայի<sup>3</sup>»: Հ. Ալիքեան կը տեսնէ զայս ու կ'անցնի: Իսկ մեր կանգ կ'առնունք աղոր վրայ, ուր ոչ միայն Մակարայ միտքը, այլ ստանալ կայ: Կը հարցնէ Երուսաղեմի հայրապետը. «Թէ արժան իցէ սարկաւագաց մկրտութիւն առնել». և կ'արգելու, «քան զի սպասաւորք ևն» (409): Կարելի չէ չընշմարել այդ երկու տեղերուն բացարձակ կախումն իրարմէ: Ո՞վ առաւ ուրեմն միւսէն: Հաւանական չէ՝ թէ Մակար Բ հայագէտ մ'եղած լինի ու կարդացած սահակեան կանոնները: Ոչ ալ ասոնց գրիչը կրնար օգտուիլ Առաք. Սահմանադրութեան, որ անձամբ մնացեր է ազգիս, և որոյ խօսքը ձեւով ալ արդէն կը հեռանայ սահակեանէն: Հետեւաբար հայ գրիչն էր փոխառուն Մակարայ թղթէն, որ ուրեմն

կանուխ էր քան զինքը, որով և գործ Ս. Մակարայ:

Աւելին կայ: Սահակեան կանոնք կը ներկայացնեն սարկաւագաց մկրտութեան բացարձակ արգելք մը, և այդ կարգադրութեան տիրապետութիւնը մեր քով Ե դարուն: Նոյնը կ'աւանդէ նաեւ Եզնիկ, մեղադրելով զՄարկիոն՝ որ «մինչեւ կանանց հրամայէ մկրտութիւն տալ», յանդրգնելով այդպէս «զկանայս առ քահանայս ունել<sup>4</sup>», ուր յայտնի է՝ թէ իւր ժամանակ լով քահանայք էին մկրտութեան պաշտօնեայք ի Հայս: Նոյնը կը հաստատէ նաեւ Յաճախապատուը՝ Ե դարու երկրորդ կիսուն, ըսելով՝ թէ «նովաւ (չուգւով) ունին իշխանութիւն քահանայք կապելոյ և արձակելոյ. զի զմկրտեալսն հրաժարեցուցանեն ի սատանայէ» և այլն<sup>5</sup>, որ ուրեմն իրենց յատուկ պաշտօնն էր՝ արձակման պէս: Ընդհակառակն Մակար կը նկատէ տակաւին մեր քով սարկաւագաց որոշ չափով հետեւողութիւն մը հին սովորութեան, յարելով արգելքին. «բայց պարտ է նախ քննել՝ թէ սովորաբար իցէ գաւառիկ այնմիկ սարկաւագացն մկրտել. և եթէ գտցի որ արարեալ, ընդ անմեղութեամբ է վասն անգիտութեան կարգաց Եկեղեցւոյ, զի սովորաբար գաւառիկ զհետոյցաւ» (409): Արդ՝ այդ սովորաբար կրնար գոյութիւն ունենալ Ս. Մակարայ ժամանակ ընդհանուր Եկեղեցւոյ և մեր մէջ, բայց ոչ եւս Ե կամ Չ դարուն, Բ Մակարայ օրով: Այնպէս որ Աշտարակեցւոյն կանոնք ինքնին, որ կանուխ են քան զայդ Մակար, և ինչպէս ըսինք՝ հետեւող սահակեանց, կը գրեն. «Չգուշացին առաւել եւս սարկաւագունք, մի գուցէ և մկրտութիւն արացնն յանդգնաբար ի կորուստ» (ԺԶ). ուր մի՛ գուցէ՝ կ'ակնարկէ յոյժ բացառիկ ու զրեթէ անգոյ դիպուածոց և արդիւնք յակոբեոսեան, որով

1. Ագաթ. 620-21. — 2. Փաւստոս, Գ, գ. — 3. Սոփեթք, Բ, 91. — 4. Եզնիկ, Վեհաթիկ, 1826, 297. — 5. Յճապու 15.



շատ հեռի Մակարայ ցոյց տուած սպիւ-  
րութիւնն, որ այլ եւս չկար ըսինք: Ասոր  
համար նոյն Աշտարակեցին միշտ քահա-  
նայից հետ կը կապէ մկրտութիւնը. «ի  
տունս շինականաց քահանայքն մկրտու-  
թիւն մի իշխեսցեն առնել» (ԺԳ), կամ  
«քահանայք ի տեղիս տեղիս ինքեանք  
մկրտութիւն չառնեն», այլ ջուր կ'օրհնէին  
և կու տային մանկամարդաց՝ որ երթան  
անոնք մկրտեն (Թ): Այս շրջանիս ուրեմն  
սարկաւազունք ալ գործ չունին մկրտու-  
թեան հետ, և Բ Մակարայ արգելքն ան-  
խմաստ և անտեղի կը լինէր: Որով հարկ  
է թղթին հեղինակը Մակար Ա համարել:

Թէ սահակեան կանոնք և թէ Եզնիկ  
ու Յաճախապատու մը քահանայից միայն  
վերագրելով մկրտութեան պաշտօնը, կը  
հաստատեն և զայս՝ թէ Ե դարուն սար-  
կաւազաց հետ մեր եպիսկոպոսունք ալ  
զաղրած էին նոյն խորհրդոյն սովորական  
պաշտօնեայ լինելէ, և զայն թողած քա-  
հանայից դասուն: Որով այս կողմանէ  
եւս մակարեան թղթին «եպիսկոպոսաց և  
երիցանցն» կամ «եպիսկոպոսաց և քահա-  
նայից» իբր պաշտօնեայ յիշատակութիւնը  
(408, 409), զայն դէպ ի Գ դար կը մղէ,  
ուր քահանայիցմէ աւելի էր եպիսկոպո-  
սաց դերը, որով կը շեշտէ և կը նախա-  
դասէ զանոնք:

3. Երուսաղեմի հայրապետը կը յիշէ  
«զամենայն կանոնադրութիւնս սրբոյ ժո-  
ղովոյն... որ եղեւ վասն դրութեան կար-  
գաց եկեղեցւոյ» (408): Եւ Հ. Ակինեան  
աղով կ'իմանայ Առաք. Սաննակարոս-  
րիւնքը, որ կը խօսին մկրտութեան արա-  
բողութեանց մասին (521):

Կրնայ այդպէս իմացուիլ թղթոյն այդ  
համառօտութեան մէջ. բայց երբ նոյն  
խօսքն ամբողջութեամբ կարդանք, անկա-  
րելի կը գտնայ այդ մեկնութիւնը: Ահա  
բնագիրը. «Զամենայն կանոնադրութիւնս  
սրբոյ ժողովոյն որ վասն հերձուածողացն  
եղեւ, զորս կարեւոր է ընդունիլ ամենայն  
բարեպաշտաց, որ եղեւ (եւս և) վասն  
դրութեան կարգաց և կեղեցւոյ»: Արդ՝ բա-  
ցատրութիւնդ կը պահանջէ ժողով մը, որ

յատկապէս գումարուեր է վասն հերձու-  
ածողաց: Հ. Ակինեան բնագիրը սրբագրելու  
ջանքերուն մէջ «անիմաստ յաւելուած»  
մը կը նկատէ այս վերջին բառերը (555):  
Մակայն ներելի չեն, ինչպէս ըսինք կան-  
խաւ, վերածումներ կամ յապաւումներ  
բնագրաց մէջ՝ առանց դրական փաստե-  
րու: Մակար կ'ակնարկէ հերձուածողաց  
համար գումարուած ժողովի մը, որոյ  
զլխաւոր նիւթ պիտի կազմէին հերձու-  
ածողը ինքնին: Իսկ ծանօթ Սաննակարոս-  
րիւնք՝ «վասն հերձուածողաց» ժողովոյ  
մը ոչ նկարագրին ունին, և ոչ որ և է ժո-  
ղովոյ յիշատակութիւնը: Անոնք կը սկսին  
այսպէս. «Առաքեալք և երիցունք, ամե-  
նեցուն որ ի հեթանոսաց հաւատացին ի  
տէր Յիսուս Քրիստոս, շնորհք ձեզ և խա-  
ղաղութիւն» և այլն<sup>1</sup>, ինչ որ նմանողու-  
թիւն է Գործոց առաքելոց ու թղթոց<sup>2</sup>:  
Յետոյ կը շարունակեն ու յառաջ կ'եր-  
թան խրատներով ու կանոններով, և հա-  
զիւ Զ գրքին մէջ կը խօսին զանազան  
հերձուածողաց մասին<sup>3</sup>, ինչ որ երկրոր-  
դական և աննշան տեղ մը կը գրաւէ գոր-  
ծին ամբողջութեան մէջ: Հետեւաբար Մա-  
կարայ ակնարկած ժողովը պէտք է լինի  
մին տիեզերականներէն, որոնք իսկապէս  
գումարուեցան «վասն հերձուածողացն»  
և որոցմէ ոմանք յետ դաւանական խրն-  
դրոց՝ զբաղեցան նաեւ «դրութեամբ կար-  
գաց եկեղեցւոյ», այսինքն բարեկարգա-  
կան կանոնաց, ինչպէս Նիկիական 325ին  
ու Քաղկեդոնեան 451ին:

Եթէ նոյն իսկ հաւանինք զեղչելու «որ  
վասն հերձուածողացն եղեւ» խօսքը, աղով  
վէճը շահուած չի լինիր: Մակարայ բա-  
ցատրութենէն ու ժողովին անունը չտա-  
լէն կը հետեւի՝ որ ժողովը կամ դեռ միակն  
էր իւր տեսակին մէջ ու ծանօթ ամենուն,  
կամ տակաւին շատ նոր էր և նոյնպէս  
յայտնի հասարակաց: Արդ՝ եթէ մեր թղթ-  
թին զրիչը Մակար Բ լինէր, իւր ետե-  
պիտի ունենար երկու ընդհանրական օրէնս-

1. Pitra, I, 113. — 2. Գործ. առաք. ԺԵ, 23. Հոմմ.  
Ա, 7. ևն. — 3. Pitra, 308 ևն.

դիր ժողովներ, որոց ամենէն մերձաւորը՝  
Քաղկեդոնին՝ գումարուեր էր քան զինք  
113 տարի յառաջ, միւսը՝ Նիկիականը՝  
239 տարի, և Առաք. Սաննակարոսրիւնքը՝  
— եթէ հարազատ կը կարծէր — աւելի  
քան 500 տարի կանուխ: Եւ ինք եզակի  
ժողովով չէր կարող հասկցնել ազոցմէ  
ոչ մին, թող թէ ամենէն հեռաւորը, առանց  
անունը տալու: Մանաւանդ որ ինք առան-  
ձին կարեւորութիւն մը կ'ընծայէ առա-  
քելոց անուան, և իւր հրահանգները կը  
սահմանէ «ուսեալ յառաքելոցն պատմու-  
թեանց». որով հոս ալ շեշտելու էր այդ  
անունը, եթէ ժողովով հասկանար աղոր  
հետ կապուած յիշեալ անվաւեր գործը:  
Ընդ հակառակն Մակար Ա իւր ետեւ ու-  
նէր արդարեւ միակ, թարմ և իսկական  
ժողով մը, Նիկիականը, և ինք միայն կըր-  
նար ըսել՝ «զկանոնադրութիւնս սրբոյ ժո-  
ղովոյն», որուն ինքն ալ մասնակցած էր:

Այդ ժողովը զբաղեցր էր նաեւ մկրտու-  
թեան խնդրով, և Մակար կ'ըսէ՝ թէ «զժո-  
ղովոյն կարգեալսն ոչ ասեն ուրեք ուրեք քա-  
հանայքն (Հայոց) ի ժամ մկրտութեանն»:  
Մեզ հասած Նիկիական կանոնաց մէջ կը  
պատուիրուի նորադարձները շուտով չը-  
մկրտել (կան. Բ), և ուրիշ բան չկայ:  
Բայց յայտնի է մասնագիտաց՝ որ նոյն  
ժողովոյն որոշումներէն կորսուած նիւթեր  
կան<sup>4</sup>. և անոր յիշեալ կանոնին ընդլայ-  
նումն է, հաւանօրէն կատարուած նոյն ժո-  
ղովէն իսկ և ապա անյայտացած, զոր կը  
կոչէ Մակար. «զկամօղան բարեպաշտու-  
թեան խրատել և ուսուցանել բանիւ վար-  
դապետութեամբ, մերժել ի սատանայէ,  
և ընծայել Աստուծոյ՝ սրբոյ աւագանին  
լուսաւորութեամբ» (409):

Մակայն այս հրահանգները մեր բով  
արդէն ընտանի էին Ե դարուն, ինչպէս  
կը կարդանք նոյն շրջանի բոլոր մատե-  
նագրաց մէջ: Ազաթանգեղոսի խմբագրիչը,  
որ առաջին թարգմանիչներէն մին էր, իւր  
ժամանակին սովորութեամբ Լուսաւորչին  
բերանը կը դնէ Վարդապետոսրիւն մ'ի  
պատրաստութիւն Հայոց մկրտութեան<sup>5</sup>:  
Մանդակունին կ'ըսէ. «Գիտաց անիծեալ

թշնամին՝ թէ ի ժամ մկրտութեանն երզ-  
մամբ հրաժարեն յինէն և երզմամբ ու-  
րանայցեն զիս» և այլն<sup>6</sup>: Յաճախապա-  
տու մը՝ թէ քահանայք «զմկրտեալսն հրա-  
ժարեցուցանեն ի սատանայէ, և մեռանել  
զմեղացն մահ»<sup>7</sup>: Եւ Եղիշէն՝ թէ քրիս-  
տոնեայն «եկն ի մկրտութիւն, ուրացաւ  
ի սատանայէ, խոստովանեաց զՀայրն բո-  
լորից» և այլն<sup>8</sup>: Այս միահամուռ վկա-  
յութիւնը կը հաստատեն՝ թէ Ե դարուն մեր  
ունէինք իրենց բոլոր յիշածները հաստա-  
տուն ձեւով մը, ամենուն քաջածանօթ և  
ընդունելի, որ նոյնպէս մնաց ու կը տեւէ  
մինչեւ ցայսօր: Ուրեմն Զ դարուն որո՞ց  
կ'ուսուցանէր Մակար Բ՝ մկրտելիները  
«խրատել բանիւ վարդապետութեամբ» և  
«մերժել ի սատանայէ». կամ ինչպէս կը  
զրէր՝ թէ Հայք «զժողովոյն կարգեալսն  
ոչ ասեն ուրեք ուրեք», որ կը ներկա-  
յացնէ խառնակ վիճակ մը, տարբեր վը-  
կայուածէն, արձագանգը մինչեւ Երուսա-  
ղէմ հասցնելու չափ: Արդեօք մերոնք Զ  
դարու սեմին վրայ յանկարծակի մոռցան  
իրենց գիտցածները, և Մակարայ թելա-  
դրութեամբ վերստին ուսան ու բարե-  
կարգուեցան: Ո՛չ, անտեղի է Բ Մակա-  
րայ ձայնը լսել հող: Այլ առաջինն էր,  
և նա միայն, որ կը խօսէր Գ դարուն՝  
նորածին ու դեռ ոչ լաւ կազմակերպուած  
հայ եկեղեցւոյն, որ բնականօրէն ունէր  
իւր անկատարութիւնքն ու թերացումները  
պաշտամանց մէջ, երբ մեր քահանայք  
զուրկ էին տակաւին հայերէն ծիսարանի  
մ'առաջնորդութենէն, և իրենց քիչ կամ  
անծանօթ յոյն և ասորի գրքերով կը մա-  
տուցանէին խորհուրդները, որով յաճախ  
եւս թերակատար եղանակաւ:

Դարձեալ հայրապետիդ խրատել և ու-  
սուցանելը կ'ենթադրէ չափահասից մկրտ-  
տութիւններ, որ սովորական են այդ ժա-  
մանակ: Մեր մէջ արդարեւ կը գտնենք  
այդպիսիներ Գ և Ե դարերուն. ինչպէս

1. Hefele, I, 356. Lichtenberger, IX, 616-20,  
ևն. — 2. Ազաթ. 195-539. — 3. Մանգ. 122. —  
4. Յճխպ. 15. — 5. Եղիշ. Մատեն. 290.

Փաւստոսի նկարագրած երիտասարդը<sup>1</sup>, և վարդանանց բանակէն անձինք՝ որ պատերազմին նախորդ գիշերը մկրտուեցան<sup>2</sup>: Բայց այնուհետեւ այլ եւս չենք հանդիպիր այդպիսի օրինակաց: Ն. Աշտարակեցւոյն կանոնները կ'արգելուն «ի տունս մկրտել զմանկունս» (Թ), որ մկրտութեան սովորական հասակն է հիմայ. ու չափահասից մասին չեն խօսիր բնաւ: Եւ ՅՏ. Օձնեցին 719ին ակնարկելով կիւրղի հաստատած երախայից կանոնին, կ'ըսէ՝ թէ «յայնմ ժամանակի առ կատարելահասակս ոմանս կատարէր երախայութեանն կարգ, ... իսկ այժմ ի տղայութեան հասակի<sup>3</sup>»: Իւրմէ շատ հետի մնացած էր ուրեմն չափահասից մկրտութեան շրջանը. և բնաւ հաւանական չէ՝ որ Մակար Բ 564ին, այն է յետ Աշտարակեցւոյն, դեռ տեսնէր մեր քով անոր յաճախութիւնը, յատուկ կանոն դնելու պէտքը զգալու չափ. այլ հող վերստին Ս. Մակար է խօսողը:

4. Կը պատուիրէ Մակար «մկրտատունս առնել և աւագան» եկեղեցիաց քով (409), և Հ. Ակինեան կը կոչէ թախտփերի տուած տեղեկութիւնն ի նպաստ մկրտարանաց բարձր հնութեան (522-23), զուցէ հաստատելու համար՝ թէ Մակար Ա. եւս կարող էր յանձնարարել զանոնք Հայոց, և ինքն իսկ լինել հեղինակը վիճեալ թղթին: Ինձ ըսելիք չի մնար հոս, այլ հանել ուրիշ դաս մը:

Մակար այդ աւագանաց նպատակ կը նշանակէ նորադարձից մկրտութիւնը. «յորում մկրտէ որ գայցեն յուզիդ հաւատաբարեպաշտութեան»: Արդ՝ ո՞ր դարուն աւելի յաճախեալ էր հեթանոսաց դարձը. չորրորդին՝ երբ Կոստանդիանոս պետական կրօնք յայտարարելով քրիստոնէութիւնը, հեթանոսաց առջեւ լայն բացաւ անոր դռները, թէ վեցերորդին, երբ արդէն աւետարանը կը տիրէր ընդ աշխարհ: Բնականապէս չորրորդին. և հոն ալ կըրնար զգալ ու զգացնել Մակար մկրտարանաց պէտքը. մանաւանդ Հայաստանի մէջ, — քանի որ դուրսն արդէն կային, — ուր կը յանձնարարէր զանոնք, և ուր մեր

բազմաթիւ հայ հեթանոսաց գոյութիւնը գիտենք Դ դարուն, և նոյն ինքն ս. վըրթանիսի օրերուն, և անոնց դարձն ու մկրտութիւնն անոր ձեռքով իսկ, ինչպէս յիշեցինք վերեւ<sup>4</sup>: Մեսրոբ վերջին հարուածը տուաւ մեր հեթանոսութեան<sup>5</sup>, որ Զ դարուն արդէն պատմութեան կը վերաբերէր, և աւելորդ էր հող Բ Մակարայ յանձնարարութիւնը:

5. Հ. Ակինեան կոչում կ'ընէ Անասիա հաղբատացիէն Մակարայ մէկ տեղւոյն, որ կը պակսի այժմու բնագրին մէջ. և յորում մկրտութեան օրեր կը նշանակուին Յայտնութիւնը, Զատիկն ու Պենտեկոստէն (523), և թէ «ոչ ի գլխաւոր տօնս է միայն կատարելութիւնն<sup>6</sup>»: Այս սահմանին մէջ, կ'ըսէ, «կանոնական օրերու թիւը աճած է միով», որ է Յայտնութիւնը, և կը հակառակի Լաւողիկեայ ժողովոյն (380ին) 45-48 կանոնաց, որ քառասներորդաց Բ կիւրակէէն ցԶատիկ կը նշանակեն մկրտութեանց ժամանակը (523-524):

Աւելորդ է կասկածը, և Լաւողիկեայ նշանակածը միակ և ընդհանուր սովորոյթը չէր Դ դարուն: Զատիկի մկրտութիւնը հասարակաց էր<sup>7</sup>: Բայց Սիւրեիա ուխտաւորուհին 396ին կը տեսնէր Երուսաղէմի մէջ Պենտեկոստէի մկրտութիւններն ալ: Եւ Եփրեմ, ծնած նոյն դարու սկիզբները, կը հաստատէ երգերուն մէջ նաեւ Յայտնութեան տօնին մկրտելու սովորոյթը<sup>8</sup>. և Ասորոց այդ սովորութեան անտեղեակ լինելու չէր Երուսաղէմ: Վերջապէս Հիպոլոլիտեայ կանոնները, ընդունուած նաեւ Արեւելք և ծանօթ ս. Աթանասի, մկրտութեան կատարումը կը նշանակեն սոսկապէս «կիւրակէ» օր<sup>9</sup>: Կրնար ուրեմն Մակար Ա. եւս գիտնալ և յիշել այդ ամէնը:

(Շարունակելի) Հ. Վ. ՀԱՅՈՒՆԻ

1. Փաւս. 2, 2. — 2. Եղեղ. 88. — 3. Օձն. Մատն. 9-10. — 4. Աստ. 17. — 5. Հմմտ. Կորն. 7, 14. — 6. Գիրք քորոց. 409. — 7. Կիւրղի Կոմ. 266. 423. — 8. Հմմտ. Cabrol, Dict. II, 276. — 9. Անդ. 253, 261.

## ՎԵՐՉԻՆ ԽՕՍԻՍ “ՉԷՉՈՔ ԵՒ ԱՄԷՆ,” ԲԱՌԵՐՈՒՆ ՇՈՒՐՉ

Պրոֆ. Ադոնց «Հայրենիք»-ի մէջ (1930 Գեկտ. 5, 6, 7, 9, 10) յօդուածաշարքով մը կը պատասխանէ մեզի «Նորից Չէզոք և Ամէն գրութեանց մասին» վերնագրով: Պիտի չուզէինք այլեւս եւ ոչ իսկ պատասխանել, եթէ մեծանուն Պրոֆ.ը մինչ մէկ կողմանէ հրապարակ կը հանէ մեր տգիտութիւնը — «Հ. Ա. Ղազարիկեանը զուցէ հայկաբան է, բայց բանասէր չէ, ոչ լեզուագէտ: Տկար է նաեւ քերական արուեստի մէջ, քերականութեան հիմը կազմող տրամաբանական գաղափարները խուսափում են նրա հասկացողութիւնից» — միւս կողմանէ գիտական շղար մը տուած չըլլար իր տգիտութեան, այնպիսի ճարտարութեամբ՝ մինչեւ անվարժ մտքերը գայթակղեցնելու, որովհետեւ որդիք աշխարհիս այսորիկ իմաստնագոյն են յագգս իւրեանց: Ստիպուած ենք ուրեմն վերջին անգամ մըն ալ պատասխանել, զանց ընելով ինչ որ անձնական է կամ երկրորդական:

1. Յարգելի Պրոֆ.ը կրկին անգամ կ'ամբաստանէ Հայկազեանը որ իբր թէ Միւթարեանց յատուկ թիւը ստուգաբանութեան ճնշումով ընդունել է չէզոք գրութիւնը, եւ մեղանչեր է բանասիրութեան դէմ, մինչ պարտաւոր էր հետեւիլ ձեռագրական աւանդութեան. եւ գոհ չըլլալով մեր յիշած չորս զրչագիրներու վկայութեամբ, կը պահանջէ որ նայուին թրակացւոյ քերականութեան ամէն օրինակներն ալ, յաղթանակի վստահութեան շեշտով մը:

Ահա մեր ձեռագրաց թիւերը. 39, 174, 289, 294, 306, 632, 671, 990, 1317. արդ ամէնքն ալ, բաց ի 306էն, կը գրեն չէզոք. իսկ իրենց Գերականին բառերուն

բառարանին մէջ կու տան սոյն սահմանը. «Չէզոք, ոչ արու եւ ոչ էզ»:

Գալով թ. 306-ին որուն վրայ յատուկ պնդում մ'ունի մեր Պրոֆ.ը, դիտենք նախ՝ որ մեր հաւաքման մէջ մտած է 1882ին, հետեւաբար Հայկազեանի տըպագրութենէն 46 տարի վերջ. երկրորդ կը պատկանի ձեռագրաց այն խումբին ուր կ-երը կ-ով կը գրուին, օր. թե, եթե, թեպետ, քաղղեացի, ունեին, յարմարեին, ծաղկաւետ. եւ ընթերցողին գիտութեան կը մնայ որոշել թէ ո՞ւր կ-ը ստուգիւ է է եւ ո՞ւր պէտք է նկատուի է: Ուրեմն Պրոֆ. Ադոնցի այս միակ յոյսն ալ յօրս կը ցնդի: Բաց աստի, մենք քննեցինք նաեւ մեր ձեռագրատան մէջ զսնուած նախնեաց ձեռագիր բառարաններէն տասնեակ մը, որոնք ամէնքն ալ չէզոքն ունին կ-ով: Ի դէպ՝ Պ. Յ. Քիւրտեանէ երկտող մ'ընդունեցանք. կը գրէ թէ իր ունեցած երեք ձեռագիր հայ բառարաններն ալ չէզոք-ը կ-ով ունին եւ նոյն սահմանով:

2. Մեծանուն Պրոֆ.ը կ'ըսէ թէ Միւթարեանց բացարձակ մոլորութեան մէջ են երբ չէզոք բառը կը ստուգաբանեն էական բայով. իսկ ինքը կը մեկնէ չ + եզ + ոք = ոչ մի ոք, առանց բայի՝ համեմատ յու նարէն oudeteros-ի: Բայց ինքը որ լեզուագէտ է (?) եւ «նրա հասկացողութիւնից չեն խուսափում (?) քերականութեան հիմը կազմող տրամաբանական գաղափարները», պէտք էր գիտնալ որ յուն. oudeteros եւ լատին neuter բառերը կը նշանակեն ոչ + մի կամ միւր, ոչ + երկուքն ալ, եւ ասոնց կազմութեան մէջ էական բայի տրամաբանական գաղափարը լռելեայն կայ, ինչպէս հայերէն չէզոք = ոչ է մեկը՝ լռելեայն կը պարունակէ եր-